

ԱՐՏՈՆՈՒԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Թարմ կարագը Ալիբրապուրնիցը Լաւի կամ եզի միսի ջուրը Իրրեւ ըմպելի՝ օրական 800 կրամ ջուր, ջրախառն դին՛ն, թեթեւ գարեջուր, ճաշէ յետոյ (կամ քառորդ մամ առաջ) 200 կրամ գարեի տաք խաշածոյ Թարմ կարագով եւ ընդեղէնի այլերով խիւսեր Թարմ պանիր, Թարմ եւ անուշ պտուղ, խաղող, ծոմ բերնով կամ ճաշէ առաջ, լաւ ծամելու պայմանաւ (Աշնան յանձնարարելի է որ քանի մ'օր միայն խաղողով անանին, առանց կլլելու կուտերն ու մաշկը: Եփուած պտուղներ, պտուղի անոյշ (ֆոմիոք), ինչպէս սալոն, առանց շաքարի՝ երբ հիւսնողը պնդութիւն ունի: Չոր կարկանդակներ: Ձէթ (մէկ զգալ ճաշէ առաջ, եթէ ստամոքսը շատ թթու կ'արտադրէ: Ժամպոն առանց ճարպի, բարակ կտրուած: Մածուն, ֆեմիք, կաթ: Երբ ստամոքսը շատ թթու կ'արտադրէ, 8 օր կաթնային սընընդապահութիւն: Կաթը քիչցնել, եթէ դժուարամարսութեան ենթակայ է հիւսնողը Կանանչ բանջարեղէնները լաւ եփել եւ երկու անգամ ջուրը փոխել, որպէնզի հանքային նիւթերը զտուին: Կարելի է բանջարեղէններէն ճզմուկ պատրաստել, թարմ կարագ աւելցնելով: Ընդեղէններ (սիսեռ, չոր լուրիա, եւայն) քիչ դործածել, միշտ լաւ եփուած: Լաւկիթ շատ քիչ եւ չտապկած: Լացը կարմրցուած կամ օթեկ, չոր հաց: Լայսպուր, թարմ կարագով: Իւղագուրկ ու նիհար ձուկեր, կրակի վրայ կարմրցուած (սկաւա) կամ տապկուած, բայց մորթը հանուած: Գիտնախնձոր, առանց տապկելու: Սակաւ իւղով ապուրներ (գարի, վարսակ, եգիպտացորեն, հայս), հացաթան, Չաւար: Եփուած աղցան: Գիշ շաքար: Գիշ միս, սկաւա, խորոված (եզ, հորթ, ոչխար, հաւ, ուղեղ), լաւ յոշեալ ու ծեծուած:

ԲԺ. ԵՐ. ԳՐԳՈՅԵԱՆ

ԻՆՉ ԸՆՆԵԼ ԵՐԲ ԹՈՒՆԱՒՈՐԻԱՆՆ ԷՔ

ՍԻՒՊԼԻՄԷ.— Փսխել տալ եւ հաւկիթի առատ ճերմակով ջուր խմցնել (5-6 ճերմկուց երկու գաւաթ ջուրի մէջ):

ՊՂԻՆՁԻ ԱՂԵՐ (Verdel, Vert-de-gris, vitriol vert, կէօզ Թաշը).— Կաթեւ բնասպիտաջուր խմցնել:

ԿԱՊԱՐԻ ԱՂԵՐ (քուրշուն սուղը).— Փսխել տալ, յետոյ 50 կրամ մաքրողական աղ (ինկիլիզ սուղը) տալ 100 կրամ ջուրի մէջ:

ՉԱՌԻԿ (Այս թոյնը կը գտնուի մկնդեղի, մազ թափելու, մազ սկսնելու համար պատրաստուած դեղերուն մէջ: Նոյն պէս ուժի եւ ախորժակի համար liqueur de Fowler կոչուած ջուրին մէջ, զոր պէտք է գործածել կաթիլով, հակառակ պարագային թունաւորում

կը պատճառէ).— Փսխել տալ, յետոյ տաք կամ ազի ջուր, մակնե-
զայի ջուր, ձէթ և մանաւանդ առատ կրաջուր խմցնել, նաև սուրճ՝
զօրացնելու նամար, և ուրիշ զեղեր, զորս միայն բժիշկը կրնայ յանձ-
նարարել:

ՂՈՒՍԱՆԻՆ (phosphore, որ կը գտնուի լուցկիներուն վրայ:
Մանուկները երբեմն լուցկի կ'ուտեն և կը թունաւորուին).— Փս-
խել տալ, յետոյ 300 կրամ ջուրի կամ օշարակի մէջ 3 կրամ կէրէ:
պէնթին խառնել ու խմցնել կէս ժամը անգամ մը: Նոս քնասպի-
տաջուր և մակնեգիւս:

ԴժՈՅԱՔԱՐ (nitrate d'argent, Յէյէննէս Թաշը). Ազի ջուր
խմցնել, յետոյ փսխողական մը տալ, նոյնպէս հաւկիթի ճերմկուց:
ՔՂՈՐԱԼ, **ՎԷՐՈՆԱԼ** (քնաբեր զեղեր են, բայց յաճախ թունա-
ւորում կը պատճառեն) — Փսխողական տալ, և առատ սուրճ՝ բեր-
նէն կամ գրեխով:

ԽԱՇԽԱՇ ԵՒ ԱՓԻՈՆԻ ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ (միրֆին, քոտէին,
յօտանոս).— Փսխել տալ տաք ջուրով, առատ սուրճ (բերնէն կամ
գրեխով): Մարմինը և ոտքերը շփել ալքոլով կամ թէրէպէնթինով:
Արուեստական շնչառութիւն կատարել:

ՍՈՒՆԿ. — Շատեր փսխողական կը յանձնարարեն Բայց օգտա-
կար չէ փսխելը, որովհետև թոյնը արդէն մտած է աղիքներուն
մէջ: Նոյնիսկ փսխողականը կը յոգնեցնէ հիւանդը: Աւելի լաւ է
լուծողական տալ, ինկիլիզ տուզը: Յետոյ կենդանական ածուխի փո-
շի: Սուրճ, շփել, ջերմութիւն:

ՄԱՆԻՇ (iode, teinture d'iode). — Առատ նշայ (նիշէստէ, amidon)
տալ ջուրի մէջ խառնուած:

ՕԴԱՅԻՆ ԿԱԶ, **ՂՊԱԿԱՆԱՆ ՕԴ**, **ԲՆԱՆԽԱՅԻՆ**, **ԹԹՈՒՈՒՏ** (oxyde
de carbone, զոր կ'արտադրէ լաւ չվառած ածուխը). — Մաքուր օդ
տալ, զլուխը բարձրացնել, մարմինը ուժգին շփել, առատ սուրճ տալ,
պաղ ջուր սրսկել զլիտուն և կուրծքին վրայ, արուեստական շնչա-
ռութիւն:

ԱՒՐՈՒԱՆ ՈՒՏԵԼԻՔՆԵՐ (միս, ձուկ, եւլն.). — Փսխել տալ,
մաքրողական, ածուխի փոշի, քանի մը օր միայն ջրային սնունդ,
թէյ, սուրճ: Ոտքերը տաքցնել, մարմինը շփել:

ԱԼԿԱԼԱԿԵՐՊ ԴԵՂՆԵՐ (alcaloides, արիթմալ, քոքային, պէլլա-
տոն, ժիւսքիամ, տաթիւրա, աքոնիթ, սթրիքնին, մոլիսինդ, նիքո-
թին կամ ծխախոտ). — Դարմանումին համար, բժիշկը կը յանձնա-
րարէ անհրաժեշտը:

**Մի մոռնաք, սեւէ թունաւորումի պարագային, նախ բժիշկը
կանչել:**
(Շար. քիւ 40էի եւ վերջ)